

## ՀԱՆԴԵՍ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ

### Ա.Ֆ.ՂԱՆՍ ՍՏԱՆ

Արևելեան ողբերգութեան նոր ա-  
րարուած մ'ալ սկսաւ, և տեսարանը  
դանուի և երասխայ ափունքէն, ո-  
րոնք արեամի ողողեցան, փոխադրուե-  
ցաւ Աֆղանեան Զուիցերիոյ մէջ։

Աֆղանստան մասն է մեծի բարձրա-  
ւանդակի երկրին Պարսից, և կ'ըսուի  
նաև Քապուլիստան և Ղանտահար՝  
յանուն մեծամեծ նահանգացն, և առ  
հինս Բակտրիա և Արաքսովիա և Տրան-  
կիանա գաւառք։ Շատ անդամ Պար-  
սիկը տիրելէն եռքն, 1747 թուականէն  
մինչև հիմայ Աֆղանք թօթափեցին ՚ի  
սպառ անոնց լուծը, և ընդարձակեցին  
իրենց սահմանը մինչև ՚ի գաւառս  
Հնդկաց։

Սահմանք Աֆղանստանի են հիւսի-  
սէն Պուտարա և իրան, հարաւէն՝ Պե-  
լուչիստան, արենքէն՝ Լահոս, արեն-  
մուտքէն՝ Պարսկաստան։ Երկրին ձեն  
Զուիցերիոյ նմանութիւնն ունի, բայց  
մակերեսովին՝ առանց իսկ առնելու թր-  
սու գետոյն և Հինտուր-բուշ լերանց  
միջոցն եղած հակաճառեալ գաւառ-  
ները, հաւասար է Գաղղիոյ մակերեսու-  
թին, և ընակչաց թիւն ալ է իրը 5-6  
միլիոն։

Աֆղանստան ունի բարձրաբերձ լեռ-  
ներ և խորին հովիտներ և անապատ  
մեծ՝ արեմտից կողմանէ։ Հիւսիսէն կը  
ձգուին Հիմալայա լերինք, որ և Հին-  
տուր-բուշ, և Միջելաման լիքնք զուգա-  
հեռականք ընթացից Սինտայ, որուն  
գաշտորէքը կը տարածուին լերանցս ա-

րևելքէն. Կան և ուրիշ լեռներ աշխար-  
հին խորերն, որոնք հասարակօրէն ա-  
մայի չեն նման լերանցն Պարսից։

Գետոց զիխաւողքն են Սինտ կամ  
ինգոս, ուր կը թափին Քապուշ 2500  
մէտր բարձրութենէ բդիսելով, լոկար,  
Ելուրմ, Շինապ. Ճինուուն գետ որ և Ա-  
մարտրուերեա և ՚ի հնոց Որսու՝ կը թափի  
յԱրալ լիճն արտաքոյ սահմանաց Աֆ-  
ղանստանի. Մուրդապ կը բզիսէ ՚ի Պա-  
րսկամիզ և ընդ աւաղով կը ծածկուի.  
Հիրմէնտ կամ Հէլմէնտ կիջնէն Սիւլէյ-  
ման լեռներէն՝ 3070 մէտր բարձրու-  
թենէ, և ընդունելով իր մէջը բաղմա-  
թիւ վտակներ՝ կը թափի ընդարձակ  
լիճ մը կամ լաւ ևս ճահիճ մը, Արգա րա-  
լս ըստ հնոց, Զեւէն ըստ աշխարհա-  
գրաց խալիֆայութեան, զոր Պարսիկը  
այսօր կը կոչեն լիճ Ռիւադէմայ կամ  
Սէճէստանի. Չուրքն աղի չեն, թէպէտ  
գորշագոյնք և գարշահամ ըլլան. յա-  
տակը բարձր է ծովուն երեսէն իբր 300  
մէտր, գրաւելով լնդարձակ գողաւորու-  
թեան մը կեղրոնց։ Աշխարհագիր մը  
կ'ապահովէ որ այն լիճն փոփոխական  
է տարածութեամբն ու կերպարանքն,  
այնպէս որ կարելի կ'ըլլայ շատ անդամ  
հետիւստ անցնել միջէն։ Զէսէն կ'ըն-  
դունի նաև Ֆուրրահիրուս (Արիսո) գե-  
տը։ Հէլմէնտի հովտէն ճանապարհ կը  
հորդեն կարաւանիք ՚ի Պարսից առ Հըն-  
դիկս։

Կիմայ երկրին շատ փոփոխական է.  
Ջերմին և չոր՝ արևմտեան կողմերն,

բարեխառն և զուարճալի՝ դէպ'ի հիւս.  
սիս, ջերմ և խոնաւ, Ալինտայ ափանցը  
վրայ, Զիւնախաղաց լերանց ոսքը կը  
ձգուին տապաղին հովիտք, հարթա-  
ծաւալ դաշտաց մօս բարձր ափափայք,  
և քանի մը ժամու մէջ դէպ'ի վար իջ-  
նելով՝ Զուիցերից սառուցեալ կիմայն  
կը փոխուի Հնդկաց այրեցած կիմա-  
յին: Զէռէն ճին ցամսքութեան պատ-  
ճառաւ շրջակայ երկիր մեծաւ մա-  
սամբ սառնապատ կ'ըլլայ ձմեռն ու  
այրեցած՝ ամառն, որովհետեւ երկիրն  
զետեղուեր է ընդ մի և նոյն զուգա-  
հեռականօք Ասորւոց և եգիպտական  
Տէղային:

Երկիրն բուսաբերութիւնը նոյն է  
ընդ Պարսկաստանին. ունի շատ միրգ  
ներքին աշխարհացն ելուպայիք, որ թէ և  
յաճախ վայրենի՝ սակոյն երբեմն ալ  
աւելի ախորժահամ են քան զայնս. կը  
բարգաւաճեն այդիք, և ցորենն ու մըս-  
րացորենը և բրինձ՝ ժողովրդեան զըլ-  
խաւոր ուտելիքը կը կազմեն: Ուելի  
տաք գօտիներուն մէջ կը մշակուին շա-  
քար, բամպակ, ծխախոտ:

Վայրենի գաղանք նուտազ են յԱֆ-  
ղանստան քան ինչ որ կը գտնուին  
Հնդկային բարձրաւանդակաց վրայ:  
Հինտու-Քուշի բարձր հովիտներն ապա-  
ւէն են առիւծուց և ընձառիւծուց, և  
գետափանց շամբուտներն յարմար ըը-  
նակարան են բորենեաց և վագերց: կը  
գտնուին քանի մը տեսակ արջ ցրտա-  
գոյն հովտաց մէջ շնագայլ կամ շա-  
քալ, աղուէս, կապիկ, վայրի ոչխար և  
այծ, կատու Անկիւրից, և բակտրիա,  
կան տաճիկ ուզու և հասարակ ուզու՝  
որոնք կը ծառայեն բեռնակրութեան:  
Օգտակար կենդանեաց մէջ երկիրն մե-  
ծագոյն հարստութիւնը կը կազմեն աս-  
րաբերք, որոնց բորդը նախ կը զրկուի  
'ի Հնդիկս, ապա 'ի Պարսս, և 'ի խա-  
նութիւնն Աբրասի:

Հազիւ կը ճանցուին յԱֆղանստան  
հանքային ճոխութիւնք, թէպէտ անյի-  
շատակ ժամանակէ 'ի վեր Քապուլ ինչ-  
պէս նաեւ ինդրս՝ կը ծաւալեն իրենց ա-  
լեաց հետ ոսկուց փշրանք, և Հինտու-

Գուշի զառիթափ կողից վրայ կ'երեւան  
երակունք արծաթոյ, պղնձոյ, կապո-  
րի, զինկի, ծարրաքարի, և մինչև ծծըմ-  
բոյ խափ: Համասփիւռ և անմշակ մը-  
նացած մետաղն երկաթն է. քարաղն  
ալ որ կը տարածուի մինչև քէնճապ,  
ինչպէս նաեւ նաւթի հորերն, եւրոպա-  
կան դրամազլիսց կը սպասեն:

Ջեռնարուեստք և վաճառականու-  
թիւնն շատ աննշան են. երկրէն ելած  
բուրդը փոքրագոյն մասամբ տեղուցն  
մէջ կը փոխարիկի կերպասուց և շա-  
լերու, ստորնագոյն քան զիաշմիրին  
թէ և նոյն գինն արժեն, կամ կը մա-  
նուի ընտանեաց մէջ կոպիտ կերպով,  
և վերջէն կը գործածուի բրդեղէն հաստ  
հագուստներ շինելու գիւղացւոց պէտ-  
քին համար: Միայն զինագործութեան  
մէջ շատ ճարտար են Աթլանիք. ոչ լոկ  
զիտեն լաւ ջուր տալ երկաթիւն, այլ  
նաեւ վարպետ են կիտուածելու և փո-  
րագրելու զինուց վրայ. և առանց առ-  
նելու բան մը զրաէն՝ իրենց ձեռագործ-  
ներովը կը զարդարեն՝ երբեմն արևե-  
լքան ճոխութեալք՝ իրենց ձիանքն և  
ուղտերն: Հազիւ թէ զրացեաց հետ կը  
վաճառակցին, վասն զի կարաւանք ա-  
մեն զի արգելք կը գտնեն. ոչ միայն  
կ'ընդզիմանան անոնց՝ լերանց 'ի ընէ  
զժուարանցանելի կիրճեր, իբրիստա-  
սահ անկամուրջ գետեր, ժժուարակոխ  
ճամբաներ, անտապտաներ, այլ նաև  
ծանր մսաքսեր, զոր կը զնեն այն ամենքն  
որոնք կը գնեն կամ կը տիրեն այն ան-  
խուսափելի անցից մէկուն, պաշտօնա-  
կան կամ առանձնական գողութիւնք,  
շատ անդամ ալ կամակայական հար-  
կեր. Այս վաճառականութիւնը կը կա-  
տարուի Հնդկաց հետ՝ Պօլսնի, հօմօկի  
և Քայաէրի լեռնանցիւր. իսկ արևմտից  
կողմանէ՝ Հինտու-Քուշի անցքը ճամ-  
բայ կը հարթեն դէպ'ի Ռուսաց տի-  
րած երկիրներն:

Աթղանստան կը բնակին բազմաթիւ-  
ցեղեր խառն, որոնք աղջաբանական հե-  
տաքրքելի մանրանկար մը կը կազմեն.  
ակոյն անոնց մէջ զիստաւոր երեք ցեղ-  
կան. ա. Աթղանէք. աղդ հին և բնիկ

երկրին, և ոչ գաղթական Աղուանից կամ Հայոց, ինչպէս կարծեցին ոմանք . մանաւանդ թէ իրենք կը պարծին խարայելի ցեղէն իշնել, իրրև թէ Սալմանասարի գերի վարած տասը ցեղից սերունդն ըլլան, և այս պանծալի աւանդութիւնս հաւատարմացընելու համար՝ չեն պակսիր զիտնական խուզարկութիւնք, թէպէտ և անոնց լեզուին մոտադիր ուսումը և քննադատութիւնն ստոյդ կ'ընծայեն թէ հնդկա-եւրոպական ծագումն ունենան ու զանդիկ և սանսկրիտ լեզուաց հետ յարաբերութիւն: Անդբատին եօթներորդ դարէն 'ի վեր կը յիշատակուին Աֆղանք, ապրելով միշտ ազատաբար. վասն զի են իսկ քաջարիք, պատերազմասէրք, ազատատենչք. հասակաւ գեղազատշաճք, սեաւ ու վառվուուն աշուիք, թաւամօրուսք և արծուառնգունք: Ժողովուրդը ցեղալ ցեղ կը կառավարուի, որոնց վրայ մէկ մէկ չէլիս կ'իշխէ, բայց ոչ պերճաբար: Անուանի են զինուորութեան մէջ և յասպատակութեան. երկու անդամ տիրեցին ասոնք չնդկաստանի. և շատ անգամ ալ սարսեցուցին Պարսից թագաւորութիւնը: Այս ցեղից զիմաւորքն են Տուրանի, թերտուրանի, և այլն. բայց Տուրանի ցեղը քան զամենն աւելի նշանաւոր է, վասն զի անկէ ծագեցաւ անցեալ դարուն մէջ Ահմէտ Խան՝ հիմնադիրն արդի միապետութեան: Ժառանգութիւն աթուույն կ'անցնի որդուուն, զոր կ'ընտրեն իշխանք: Տուրանի ցեղն աւելի քաղաքակիրթ է, հաւանօրէն Պարսից հետ անմիջական յարաբերութեան մէջ ըլլանուն համար. իրենց գերազանցութեան զիժակցութիւնն ունին, և միանգամոյն ազգային արժանապատութեան այն պիսի զգացմունք՝ որով վայրագարար կ'արհամարհեն ամենայն ինչ օտար, մինչդեռ ունին աստիճան մը մշակութիւն մոտաց և քաղաքավարութիւն: Արեելեան Աֆղանք կը ընակին ընդյարկաւ, այլքն անջատ անջատ ընդյանք կ'ապրին, և բրտագոյն են բարուք. ինչպէս ամենայն հովուական ժո-

ղովուրդք՝ գող և աւազակ են, վայրագ պատերազմի մէջ, և միանգամայն հիւրասէք. կը պաշտպանեն հայրենիքնին որու գէմ որ ըլլայ մինչեւ 'ի սպառ: բջաձիկք. խնամի են ջաճկացն Պարսից, ոյլ ոչ անոնց պէս արհամարհք: գ. Հինտուուք կամ Հնդիկք բնակեաքք յարենելս և 'ի հիւսիսի իրենց հայրենի գաւառաց մէջ, անարդ են քան զջաճիկս. կան նաև իւզաբէքք և թիւրքմէնք:

Գերագոյն օրէնքն երկրին, որ հին ժամանակէ 'ի վեր ընդուներ է իսլամութիւնն Ղուրանն է, որ կը լրանայ և կը պարզուի աեղական սովորութեանց և վարմանց մէջ մտնելով. արեան օրէնքն ամենակարող է, և ըստ այնմ կը կարգաւորուին ամենայն հատուցմունք:

Ի սկզբանէ դարուս մինչև մեր օրերը խոռվութեան մէջ ըլլալով Աֆղանստանի, քաղաքական բաժանմունքն ալ միշտ փոփոխութեան ենթակայ եղեք է. ոմանք երեք կը բաժնեն զայն. բապուլ, բանտահար և Սէճէստան. իսկ այլք վեց գաւառ կը բաժնեն, որ են Քապուլ, Քանտահար, Փէշաւէր, Հերադ, Սէճէստան և Կօրադ:

ա. ՔԱՐՈՒԽԻ. — Գլխաւոր քաղաք գաւառիս և համօրէն Աֆղանստանի է Քապուլ առ համանուն գետովն գեղազուարճ գաշտի մը մէջ, ծովուն երեսէն 1950 մէջը բարձրութեան վրայ. անուանի է վաճառականութեամբն քան զբաղում քաղաքս Ասիյ, և զիխաւոր վաճառքն է ձիան: Բզրի մը վրայ է գղեակն Պալշահիստր, ուր են արքունի ապարանքն: Բնակին է իբր 60 հազար, որոնց մէջ կը գտնուին քանի մը գերգաստանք Հայոց և Հրէից, որոնք բազմաթիւ էին յառաջ քան զիսուովութիւնն:

Հազնա կամ Վիզնէ, 'ի հարաւոյ Քապուլայ, իշխանանիստ էր Ղազնեւեան տոհմին, որ Պարսից և Հնդկաց տիրեցին. նշանաւոր են շիրիմն սուլզան Մահմուտայ, որ մետասաներորդ դարուն մէջ ծաղկեցաւ և անոր քանի մը շինուածքն, և գերեզմանք արդոյ արանց մահմետականաց, որով երկուրդ

Մէտինէ կը կոչուէր այս քաղաքն։ բարձրութիւնն է ծովուն երեսէն 2354 մէտր։

Պամիան քաղաք համանուն հին քաղաքին մօտ, ուր կան ձեռագործ քարայրը լիրանց մէջ և վիթխարի յլսուն կանդնեան արձանք հորշկուշա բլրին վրայ, որ շեղվածե կ'ամբառնայ դաշտին մէջ, և պահակ լերանց։

բ. ՔԱՆՏՈՂԱՀԱՐ. — Իսահմանս անապատին մեծի է Քանտահար կամ Ղանտահար քաղաք երեմն իշխանանիստ. ունի հոյակատ մղկիթներ և բարձրաբերձ պալատներ, շուկայ բորոբակ գմբեթաւոր, մղկիթ մեծ շիրիմ Շահ Ահմետայ, այլովին հանդերձ, որով գեղեցիկ է այս քաղաքը քան զամենքը նոյն աշխարհին. Անդղիացիք 1842 թուականին աւերեցին ասոր պարիսպներն Սփանաց գէմ պատերազմերով, անոր համար անկէ ի վեր բնակիչը նուազեցաւ, որ առաջ 60 հազարի կը հասնէր։

գ. ՓԼԵԱԼԻԲԻ. — Քապուլայ եղերաց վրայ է Փէշաւէր քաղաքը բերբի և բոլորաձև դաշտի մէջ, ունի մետափոխ և քամզակի գործարաններ և պալատ արքունիք. բնակին է իրը 60 հազար, որոնց մէջ շատերն հնդիկ վաճառականներն են։

ձկնարապատ. ամուր քաղաք, որուն մօտ է Քայազէր կիրճ լերանց։

Այս գաւառն հիմա մասն կը համարուի Փէնճապ նահանգին կամ Լահուայ ընդ իշխանութեամբ Անդղիացւոց։

դ. ՀԵՐԱԴ. — Կը կազմէ նաև առանձնակ թագաւորութիւնն, և սահմանն է հիւսիսէն՝ թուրքաստան, արևեցին ու հարաւէն Քապուլ, արևմտաթքէն՝ Պարսկաստան. զանդիկ գրոց մէջ Հարոյս կը կաշուի այս երկիրն, որ է վայր երիգուտ և ամնյի. գլխաւոր քաղաքն Հերադ (Հերի, Արիա կամ Արտակաւան ըստ Յունաց) կառուցուած է զուարձակի հովտի մը մէջ. բնակին է իրը 50 հազար յազգէ Մողոլաց և կը գործեն Ընտիր զէնք և ազնիւ վարդելուր. ա-

նուանի է վաճառաշահութեամբ, անոր համար Պունտէր՝ շտեմարան կ'ըսուի. Յառաջ քան զգինկի խան, որ աւերեց այս քաղաքը, ունէր 600 հազար բնակիչ, 12 հազար կրպակ, և հազար բաղանիք ու կարաւանատուն և ջրաղաքը, 350 դպրոց և վանք. 144 հազար տունք: Թիմուր Լէնկ միւսանգամ աւերեց այս քաղաքը, բայց Շահ Առաջ անոր որդին վերստին նորոգեց։

ե. ՍէծլՄՍԱՆ. — Կ'ըսուի նաև Սիսդան, և է Սագաստան առ հինա, հայրենիք գիւցաղինն Պարսից Ռիւսդէմայ, այս է Ռոստոմ Սագնիկ. Կայ յարկամուց հարաւոյ աշխարհին, և մէկ մասն անապատ է, ուր կը գտնուին գալարուտ գաշտեր. քաղաքներն են Ցուշան և Խլույնուար: Պարսից բռնութիւնն հին ատեն այս կողմերն աքսորեց գչայիկըր։

զ. ԿՕԲԱԴ. — Բաղուկը լերինն Պարոպամիզայ կը տարածուին այս գաւառիս մէջ, որ կայ յարեկելից խորասանայ. բնակիչքն են Այմաք և Հեզարէն վրանաբնակ ազատ ժողովուրդներ. յետինդդ կը համարուի թէ ըլզան կոչեցեալքն Հուզամիրէ հին զանդիկ գրոց մէջ, որ Քաջամարտիկ կը նշանակէ։

Աֆղանստան մասն էր Պարմեական տէրութեան Պարսից, և կրեց անոնց անցքն Վետական երգերն ելլերով մինչ 2000 տարի տառաջ քան զհասարակ թուարերութիւնն, կը յիշատակեն խումք մը գետոց Փէնճապ նահանգին ծայրերն, որոնց մէջ կը ճանցուին Քապուլ, Սվադ, և այլք նոյն կողմանց։

կ'անուանեն նաև կանտարա երկիր մը, զոր աւելի ետքն երողոտոս ալ կը յիշէ, և որուն այցելեց կիւրոս՝ յառաջ քան զընդարձակեն Դարեհի իր տէրութիւնն ինչուան ինդուն Մեծին Աղէքսանդրի արշաւանքէն քիչ ետքը աւելի կերպարանք, ընդարձակութիւն ու կապակցութիւն կ'առնուն այն ծանօթութիւնքն, որ ցանցառ, անջատ ու ցրիւ էին, և Սարաբան ու Պլինիոս, ինչպէս ուրիշ ժամանակակից հեղինակէ Անկեանց՝ այս երկիրն այնպէս կը ստո-

բագրեն որ ամենեին տարրերութիւն մը չունի ինչ որ է հիմնյ: Նոյն քաղաք-ները, նոյն անուանակոչութիւնք որովք այսօր ալ կը նշանակուին ցեղը, գետք, լիրինք, զիսաւոր տեղուանք, իբր թէ բան փոխուած չըլլար:

Ետքը դարձեալ թանձր խաւար կը պատէ, և նորագոյն պատմաբանք հարկադրեալ են ժողովել աւանդութիւններն ու հնախոյդք հարցունել զրամոց և սակաւամիւ հին յիշատակարանաց՝ պատմավսան մը առնելու համար: Յունական իշխանութեանց աւերակացը վրայ, որոնք գլուխքաշեր էին բակորիա, կանէն, հասարակ թուաբերութեան սկիզբները տարածուեցաւ Հընդկսկիւթաց իշխանութիւնը, որոնք հրոսաբար իշնելով թիվէթէն աւեցին վեց հարիւր տարի: Մէկէն մուտք կը գտնէ յԱֆղանստան Պուտտայի կրօնքը, որ քիչ մը քաղաքակրթութիւններաւ, ուրոն հետքը կը տեսնուին անոնց թագաւորաց շատերուն յիշատակարանացը վրայ: Այնպէս ող եօթներորդ դարուն մէջտեղուանին երբ պուտտական ճանապարհորդն Հիուէն-Զանկ (Hinseon-Tsang) ուղևորեցաւ դէպ' ի Քապուլի երկիրն, կը գտնէ որ այն տեղը անվագութուրանական ուրիշ հրոսուներ ալ հաստատուեր էին՝ թուրք ցեղին բազմաթիւ ճիշտերէն, որոնք վաներ կամ նըւաճեր էին նախկին տիրապետողներուն:

Աֆղան զիսաւոր ցեղերն, իրենց ծննդեան լերանց խորերը փակուած ըլլալով, ազատ մնացեր էին յեղափոխութիւններէ և աշխարհականներէ, ուրոնց կ'ենթարիկուէին բաց երկիրն նըստողական և երկրագործ ժողովուրդներն, յաջորդաբար վրանին տիրելով Պարսկա Պարսիկը, Յոյնք, Հնդկասկիւթք, Թուրքք և ետքն Արաքք: Բայց մետասաներորդ գարուն մէջ ծագելով Մահմուտա խան՝ Ղազնեւեան տոհմէն, օգնութեամբ Աֆղանաց՝ աշխարհակալութեան կ'ելլէ և կը տիրէ ինդուսէն մինչև ի Պարս, և իր նոր հարստութեան վըրայ լուսաւոր պայծառափայլ ճառա-

գայթ մը կը սփռէ: Լահոռ կ'ըլլայ շատ մը ժամանակ տէրութեան մայրաքաղաքն, մինչեւ որ Շահապէտափին կը դարձունք աթոռոն ՚ի Ղազնա, և կը հրաւիրէ Աֆղան ցեղերն որ իշնեն քոհիստանէն, որոնք հաստատուն բնակութիւն կ'առնուն ընդ մէջ ինդուսի և մայրաքաղաքին: Շահապէտափին մեռնելով շուտ մը կը յաջորդէ աղմկալից ժամանակ մը, և Ղազնեւեանց կանգնած տէրութիւնն զոր կուէրիստեանք շարունակերէ էին, բոլորովին կը քայլեայի:

Երկրին անկախութիւնը նորէն կը կորսուի, ուր նախ խանղինի սուլդանը կ'արշաւէ, ետքը ձինկիզ խան: Յամին 1400 թիմուր լէնկ վայրագ բարբարոսութեամբ գարձեալ կը տիրապետէ երկրին, և հազիւ գար մը ետքը սուլդան Պապէր, որ խան էր Հնդկային Մողուաց, կանցնեց Մողուաց անուանի ինքնակալութիւնը, և տիրեց Աֆղանաց, և բազմապատիկ ու սերտ յարաբերութիւններ հաստատեց եւրոպական տէրութեանց հետ. ու իր յաջորդները տեսեցին մինչև ցիէս ութեստասներորդ գարուն, երբ Պապէրի վերջին պայազաններէն մէկը գործակատար մ'եղաւ Հնդկային ընկերութեանն Անդղիացոց: Յամին 1710 ապստամբեցին Աֆղանք, և Պարսիկը նուաճեցին անոնց տէրութեան գեղեցկագոյն մասն, ընդ պետութեամբ Նատիր Շահին, վիշտն առնելով Աֆղան զօրաւոր գլւխու մը աշխարհակալութեանն, ուրով քիչ տարի առաջ ժառայեցուցեր էր նոյն խսկ զմայրաքաղաքն Դէհրան: Վերջապէս յամին 1747, Ահմէտ Ապտալլահ խան, տուրանի տոհմին գլւխին, յետ զօրավարելու բանակացն Նատիր աշխարհակալին Պարսից, անոր մահուընէն ետքը կանգնեց Աֆղան նոր միապետութիւնը, թագ կապելով Ղանտահարի մէջ, ու տիրեց մինչեւ 1773 տարին: Որդին թիմուր՝ փոխադրեց մայրաքաղաքն ՚ի Քապուլ, և ընդգարձակեց տէրութիւնն, ու թագաւորեց մինչեւ 1793: Անոր մահուընէն ետքը խոռվեցին զաշխարհն իրեն պայազատ-

ՔԸ՝ քաղաքական պատերազմներով և արիւնահեղ կռիւներով եղբայր եղբօր դէմ, զօրագլուխ զօրացլսի դէմ, անոր համար Ռունճիթ Սինկ խան Լահուուայ՝ տիրեց երկրին մէկ մասին. Հերադ ալ ընկաւ ընդ տէրութեամբ Պարսից, մինչև որ 'ի տեսարան ելան Անդդղիացիք. որոնք իր թէ պատմական ճակատազրէ մը մշրւելով, ուրիշ բանի համար ալ չըլլայ, գոնէ լաւ զիրք մը ապահովելու համար Աֆղանստանի մէջ, յամին 1839 թագաւորեցուցին զ՛ուտ շահ որդին թիմուրայ. բայց Աֆղանք մերժեցին զայն, որուն համար պատերազմ՝ բացի բաժնուեցաւ ինքնազլուխ իշխանութիւններ։ Տոսդ Մահմետ տիրելով Քապուլայ, յամին 1843, բազում արիւնհեղութեամբք միացուց այս իշխանութիւնները, և յաջորդը նիր Ալի այժմեան կմիրը անքակ պահեց մինչև ցայսօր։

Անդդղիացիք լաւ գիտեն, ինչպէս արդէն ըսեր էր վեշտասաներորդ դարուն մէջ Ապու Խփազիլ, թէ « Քապուլ և « Ղանտահալ անյիշատակ ժամանակ. « ներէ 'ի վիր համարուած են իրը « դրոնք, որ թուրանէն և իրանէն « մուտք կու տան դէպ 'ի Հնդկա. « ստան. և եթէ լաւ պահուին անոնք, « այն ընդարձակ տէրութիւնն ապա. « հով Կըլլայ որ և իցէ օտար արշա. « ւանքէ »։

Առաջին անդամ Անդդղիացիք երեցան Աֆղանստանի մէջ գիտնականի կերպարանօք յամին 1809: Բայց հազիւ երեսուն տարի անցել էր, առաջին պատերազմներն ակսան, որով շատ մը ժամանակ Հնդկային կառավարութեան ձեռքն անցան Ղանտահալ և Քապուլ. բայց ետքը չարաշար վերջացաւ այս տիրապետութիւնը Քայպէրի կրծին ջարդովն, ուր 18 հազար անդղիական զօրք կոտրուեցան անլուր տանջանգը, և միայն մէկ հոգի աղատեցաւ ու պատմեց այն աղետավի կոտոր լաման նշան եղաւ բոլորովին տարբեր քաղաքականութեան, որով

աւելի մեղի մօտ ժամանակները վարուեցան. այսինքն հրաժարելով որ և իցէ ազդեցութենէ Աֆղանստանի վըրայ: Բայց պիտի գար օր մը, որ ստիպեալ 'ի հարկէ նորէն ձեռք պիտի առնուէր այս ազդեցութիւնն, որպէս զի արգիլուի յառաջիապացութիւնն այն մեծ նախանձորդին, և պահուի ընդ մէջ երկուց իշխողացն Ասիոյ այն կերպունական պատուարն, զոր մեծ խնամքով Ռաուլինսոն կը ծրագրէր, և որուն արտաքրյարդի բնական դժուարութեանց վրայ կը յուսագրուէր, թէ ոչ երբէք պիտի կրնան մէկմէկու պատմահելու այն երկու հսկաներն: Նոյն իսկ աշխարհածանօթն Լէսէքս, իր հնդկա-երրոպական երկաթուղուոյն մոտածութեամբը վառուած, կը գրէր որ Հինտու-բուշ բաւական պատուար մը կը համարուի այն երկու աշխարհակալ տէրութեանց յանդգնագոյն ձկտմանցը: Գուցէ այն հոչականուն նուաճողն բնութեան չէր մտածեր թէ աշխարհակալաց քանի հրոսակներ անցեր էին այն բարձրաբերձ լերանց կիրճերն ու աշխարհս ողողեր էին, և թէ ինչպէս անոնց հետքն անձանօթ չէին արդեաց։

Վերոյիշեալ բնական դժուարութիւնն այնպիսի չեն որ ես կեցունեն զինդդղիացիս իրենց պատմական ճակատազրին ետևէն երթալու, որոնց բանակներն արդէն վարժած են յաշթելու այն գժուարութեանց, ոչ միայն Հիմալայայ լերանց ապառածուտ կողիցը վրայ, այլ նաև յեթովպիտի և Աշխանդներուն կռուլին մէջ։ Սակայն Սպանիոյ պատերազմները, պակբանեան ապստամբութիւնն, Պասնիոյ աշխարհակալութիւնը, և նոյն իսկ անդղիական արշաւանքն այն լերանց կիրճերուն մէջ, և երեսունութիւնը երկար տարիները բաւական չեղան դեռ ևս արիւնահեղ կոտորածին յիշատակը մոռցունելու, կը սովորեցունեն միանդամայն արգի տեարց աշխարհի, որ այն բնական դժուարութիւնք կարելի է թէ հիմայ շատ աւելի աճած ըլլան, մանաւանդ երբ խրոխտ լեռնարբնակը, որոնկը

միշտ կռուի մէջ են մէկմէկու զետ՝  
բնութեան կամ օտար ազդեցութեանց  
դէմ, յարմար ըլլան ընդդիմակալու-  
թեան, և կը պատերազմին ծայրագոյն  
արիութեամբ պաշտպանելու իրենց  
հոյրենեաց անկախութիւնն։ Այսպիսի  
են Աֆղանք, որոնք ինդուի և Գանգէ-  
սի գաշտավայրին վրայ Հնդկաց նման  
թոյլ և յոյլ կ'ըլլան, սակայն իրենց  
ծննդական լեռներէն կը ստանան այն  
կորովն, զոր կը հոչակեն պարսկական  
առասպեք և արարական երգերը։

Բայց այս տեղ պէտք է աշխարհա-  
զրութիւնը թողու իր գերը քաղաքա-  
դիտութեան. վասն զի կրնար ըսել  
թէ ինչ կը պատրաստուի Ափոյ այն կե-  
դրոնին մէջ, որ այնչափ պատմական  
մեծամեծ արարուածոց հանդիսարան  
եղած է։ Միայն պէտք է որ աշխարհա-  
զրութիւնը մտադրութեամբ բանակաց  
հետոցն հետևի, որպէս զի կարող ըլ-  
լայ մեծամեծ օգուտներ քաղել գիտու-  
թեան։ Մտածենք որ եթէ այս անկլո-  
ռուս դարական մրցութիւնը չըլլար,  
կեդրոնականն Ասիա դեռ ևս խորհը-  
դաւոր փակ գիրը մը կ'ըլլար գիտու-  
թեան համար, մինչդեռ հիմայ աշխար-  
հագիրք, երկրաբանիք և հնախօս պատ-  
մարանք արդէն սկսեր են կարդալ՝ ի-  
բրև բաց զրոց մէջ ազդարանական  
ծագմանց վիճարաննեալ գաղտնիքը<sup>1</sup>։

4 Հնդկաց օրագիր մը լուր կու տար ան-  
ցեալ հոկտեմբերի մէջ, թէ Աֆղանստանի  
Էմիրն հրաման հաներ է որ՝ Հայք և Հրէաքք՝  
որոնք իր տէրութեան մէջ կը բնակին, և  
մինչեւ հիմայ աղաս էին զինուորական ա-  
մեն ծառայութենէ, այսուհետեւ անոնք ալ  
հաղորդակցին պատերազմական տրոց, որ-  
պէս զի այս կերպով մասնակցին երկրին  
պաշտպանութեանը ծանրութեանց։

Միանգամայն այլ տեղեկութիւններ կու  
տաց նոյն օրագիրը Աֆղանստան բնակող  
Հրէից վրայ, Ասյրենի լեզուն զոր կը գործ-  
ածեն Աֆղանստան բնակող Հրէաքք, որոնց  
թիւն անձնանօթ է, պարսկէրէնն է. ընդ-  
հանրապէս այս լեզուն կը գործածեն Աֆ-  
ղանստանի կիրթ զասը, որ երբեմն Պար-

## Պ Ա. Դ Ո Ւ Մ

Սկ ծովուն գրեթէ արևելեան վեր-  
ջին ծայրը կանգնուած է Պադում փո-  
քրիկ քաղաքն՝ ընդարձակ հովտի մը  
մէջ։ Ասկէ 20 տարի առաջ և ոչ քա-  
զաք անունը կը վայէր անոր տալու,  
վասն զի կը բաղկանար քանի մը ցա-  
ծուն անշահ փայտեայ շինութիւննե-  
րով և նեղ ու ծամածուու ճամբաննե-  
րով, ինչպէս որ ալ է հիմայ հին Պա-  
դում ըսուած տեղը։ Եւ որովհետեւ նոյն  
կողմի ծովերը միշտ կ'ալեկոծին արևմը-  
տեան և հիւսիսային հովերով, Պադումի  
առևկ Գուռուշն-պաշի ըսուած ցամաքի  
լեզու մը դէպ ՚ի արևմուտք և հիւսիս  
ծովը մտած ըլլալով, ներսը բաւական  
ընդարձակութեամբ շատ ապահով նա-  
ւահանգիստ մը կը կազմուի, որուն նը-  
ման Սկ ծովու հարաւային կողմը՝ նե-

սից թագաւորութեան կը հպատակէին։  
Հրէից նշանաւոր հասարակութիւններն են  
՚ի Քապուլ, Ղանտահար, Ղիզնէ, Հերադ  
և Պալխի։ Քապուլի մէջ կը գտնուին ժողո-  
վըրդանոցի (սինակոկա) մը աւերակներն,  
զոր տէղացի Հրէաքք կը համարին թէ կան-  
գնուած ըլլայ ՚ի ժամանակ թագաւորու-  
թեան Նաբուգոզոնոսորայ արքային Բարե-  
լոնի։ Վասն զի նոյն ժամանակը կար ՚ի Քա-  
պուլ Հրէական հասարակութիւն մը։ Ասոնց  
արարողութիւնը շատ կը տարբերի իրենց  
կրօնակից արեմ. մտեայ եղբարց արարողու-  
թիւնն։ Կընդունին իրենց կրօնական գը-  
րեանքը ըստ մեծի մասին Դեհրանէն։

Հայք ինչպէս ուրիշ ազգի քրիստոնեայք,  
որոնք Աֆղանստան կը բնակին, թոյլտու-  
ութիւն չունին հրապարակական եկեղեցի  
կանգնելու, եկեղեցական պաշտամունք  
կատարելու, և քահանայք ծալտեալ կ'ա-  
պրին. անոր համար նախնի քրիստոնէից  
նման գաղտնի և տուներնուն խորերը Կը  
կատարեն աստուածային պաշտամունքը։  
Նոյնպէս արգիլեալ է քրիստոնէից միավա-  
րել, այլ միայն իշու վրայ կրնան նստիլ։